



Մ ՈՒ Ս Ա Յ Ք Մ Ա Ս Ե Ա Յ  
 Չ Ա Յ Ն  
 Ը Ն Կ Ե Ր Ա Ս Ի Ր Ա Կ Ա Ն

Չ Ա Յ Ն

Մեր և մեր օրագրոյ նկատմամբ՝ հասարակութեան մէջ տեղի ունեցած զանազան խառնարնոց որ ստորաձայնութիւնները կտախպեն մեզ ծանուցանել թէ՛ մեր օրագիրը ոչ թէ մասնաւորի այլ հանրութեան նուիրեալ լինելով, նորա էջերը բաց են ամեն տեսակ գաղափարներ և ըսկըզունքներ ընդունելու և հրատարակելու. եթէ կամին՝ ազատ են Օսմանցին իւր Աուրանը, Հրեան իւր թաւաբուրը և ամեն տեսակ Քրիստոնեայք իրենց գրութիւնները քարոզել կամ պաշտպանել. նմանապէս ամեն կուսակցութիւնք իւրեանց գաղափարները և սկզբունքները կարող են հրատարակել մեր Չայնի միջոցաւ, միայն սա պայմանաւ որ մեզ ալ ազատ ծանաչեն մեր մասնաւոր գաղափարն յայտնել ազատօրէն իւրեանց քարոզութեանց և պաշտպանութեանց վերայ. Չի մոռնամք սա ալ յիշել որ նոյն իսկ կղերականութիւնը — որոնց վերայ լաւ չէ մեր գաղափարը — կարող են և ազատ ինքզինքնին պաշտպանել Չայնի միջոցաւ :

Չայնի միջոցաւ հրատարակելի ամեն գրութիւնք երեք ընկերական պայմաններով ընդունելի են :

1<sup>o</sup> Արկիս քաղաքական օրինաց համեմատ լինելու են :

2<sup>o</sup> Գրողին կողմանէ ստորագրեալ լինելու են. թէեւ ըստ կամաց շարագրին առանց ստորագրութեան կարելի է մեզ հրատարակել :

3<sup>o</sup> Հրատարակելի գրութեան ամեն մէկ հազար գրի համար 20 դուրուշ կանխիկ պէտք է հատուցուի մեզ :

Առանց խորհրդածութեան մեզ խրկուած ամեն ստորագրեալ տեղեկութիւնք սիրով և շնորհակալութեամբ կընդունիմք, մեր կողմանէ հարկ եղած խորհրդածութիւնը ընելով զանոնք հրատարակելու, տեղեկութիւնները մեզ հաղորդողաց ստորագրութիւնները ամենայն հաւատարմութեամբ երեւան չի հանելու պայմանաւ :

Տեղեկութիւն մը մեզ խրկուելով հրատարակուելէն վերջը թէ որ սուտ, անտեղի և չափազանց լինի, զայն մեզ հաղորդողին անունը

հրապարակաւ յայտնելուս 'ի զատ , պիտի աշխատիմք նաեւս որ այնպիսին երկրին օրէնքովն ալ պատժել տամք՝ հարկ եղած տեղը իրենց առուներ և ըրած զըսարտութիւնները յայտնելով :

Հաճին . 1864 Ապրիլ 26.

Խմբագիր Չայն Ընկերասիրական Հանդիսի :

Պատիւ ունեցայ այս անգամ ձեր արձուարթեան այս գիրս մատուցանելու և խնդրելու , այս առաւօտ գիւղիս մէջ պատահած ցաւալի տեսարանին ընելք նկարագրութիւնս հրատարակելիդ , ձեր պատուական հանդիսին մէջ մէկ էջ մը շնորհելով . կը յուսամ որ պիտի ընդունիք մեր խնդիրը՝ ձեր ազնուասիրա բաժանորդաց հաղորդելու համար :

Այսօր՝ որ է նոր կիւրակէ , առաւօտուն եկեղեցւոյ սկսանս ժամանակ ժամը տասնին մի ջոցները , գիւղոյս Ատուածածնայ եկեղեցւոյն մէջ գտնուած հին պարսպին արեւելեան կողմի անմերձենալի ապառաժէն քար մը գլորելով՝ պարսպին տակի գտնուած սներն խորտակելով մէջի գտնուող ընտանեաց շատին կեանքն վերցուց . առաւօտուն սրբազան Առաջնորդը այս լուրը լսելով եկեղեցւոյ մէջ իւր սրբազան խորատներն վերջացնելով , սրտաշարժ խօսքերով ծանոյց ժողովրդեան՝ յորդորելով զժողովուրդը թէ եկեղեցւոյ աւարտմանէն վերջը չը ցրուին , որպէս զի երթան նոյն փլատակաց տակը մնացող ննջեցելոց մարմինքը և եղած վնասներն աչքէ անցընեն , ձեռքերուն եկած աշխատութիւնը և օգնութիւնը ետ չը ձգելով . եկեղեցւոյ աւարտմանէն անմիջապէս վերջը , սրբազան Առաջնորդը և քանի չափ քահանայք և նաևս իշխանները ժողովրդեան հետ 'ի միասին երանու նոյն տեղը գացին , և մի առ մի նոյն խորտակեալ սներն բանալ տալով , մէջէն ծերունի կին մը և մարդ մը , երեք հարս և երեք տղայ և մէկ նորածին աղջիկ մը մեռած , և երկու տղայ մէկ մարդ և մէկ կին մը ողջ հանեցին . բաց 'ի ասկից կին մը իւր որդին պահպանելու համար , քովը կեցած բոլոր քարի հարուածներն բնդուներով տղան ողջ կը պահէ ու ինքն կը մեռնի . նաեւս ուրիշ տղայ մ'ալ նոյն ահագին քարին տակ մնացած ըլլալով չը կրցան նո-

րա մարմինը հանել . վերջը սրբազան առաջնորդը հանդերձ քահանայիք , իշխանօք և գումարեալ ժողովրդեան , ննջեցեալներն առին ու դերեզմանատուն տարին . հոն շքեղ կերպով թաղումը կատարելէ յետոյ եկան նոյն փլատակներն բանալու ու ժամը տասնին ցրուեցան . երեկոյն սրբազան Առաջնորդը յատուկ մարդուղարկեց գիւղոյս բոլոր իշխանաց և չօրպաճւոց՝ որպէս զի առաւօտուն գան ու հոն գրանուին . նոյն խորտակեալ տանց մէջէն թէ ինքնին ազատող և թէ ազատեալ անձերուն վրայ խորհրդածութիւն մ'ընել , և նոյն տեղ գտնուող միւս սներն անկից վերցունել , որպէս զի այսպիսի նախատես փորձութենէ ազատ մնան :

Ար յուսամք որ ամենապատիւ սրբազան Առաջնորդը այս երկու ամենահարկաւոր խնդրոց վրայ որոշում մ'ընելու ջանքէն չը պիտի զանայ :

Ար խնդրեմ մեծարգոյ Խմբագիր , որչափ որ ձեր ազնուութեան ձանձրութիւն է նէ՛ եւ թէ Պօլսոյ և կամ այլ տեղաց ազգայինք սոյն աղքատիկ ժողովրդեան վրայ այսպիսի ցաւալի դէպք մը լսելովն 'ի սեր ազգին և յօգնակա նութիւն սոցա 'ի սրտէ նուէր կամ ողորմութիւն մ'ընող ըլլայ՝ բարեհաճեցէք զայն ընդունելու :

Ընդունեցէք մեծարգոյ Խմբագիր , իմ յարգանաց հաւաստիներս . . . .

ՆԱԶԱՐԵԹ Գ. ՏԵՕՓԻԼՅԱՆ  
Վարժապետ Հաճընու :

Այս ցաւալի դիպուածը սրտերնիս անչափապէս վշտացուց , ուստի նամակագրին խնդրանաց համեմատ պատրաստ եմք ընդունիլ Ազգասիրաց նուէրները և իրենց անունները հանդերձ ըրած նուէրներովն հրատարակել հանդիսի մէջ :

Ար հաւատամք նաեւս որ Հաճընի մօտ գտնուած ամեն քաղաքներէն հարկ եղած ձեռնտուութիւններն չեն զլացուիր իրենց տարաբաղբ եղբայրներուն :

Մեսրոպեան վարժարանի Տեսուչ Յ. Պուրդէնեանի ատենախօսութենէն քաղուած քանի մը խօսք , որ ուղղուած է առ աշակերտս :  
Այս ճառը մեզի տուաւ մեր բարեկամներէն Արգոյ Պ. Մարեանը , զոր կը հրատարակենք 'ի քաջալերութիւն դպրոցաց :

«Ազգային ժողովները կը կազմուին հասարակաց անդորրութեանը համար, ասանկ ժողով մ'ալ դպրոցիս համար կազմուած է. ժողով մը՝ որ հասարակութեան բերանն ու միանգամայն Չեր կրթութեան ջանադիր է. Ժողովը իրաւունք ունի պատժելու, հրապարակաւ խայտառակելու, և վարձուելու մինչեւ անգամ եթէ օրինականց գտնուի մէկը. եթէ ըստ առաջարկութեան Տեսչի չարերը չեն պատժուիր, ասիկայ ժողովոյ մեծարդոյ Անգամոց վեհանձնութիւնն է. բայց խնամատարութեան պաշտօն մըն ալ իր վրան ունենալով՝ զանց կառնէ երբեմն անյիշաչարութեամբ կը յանձնէ ինծի և ես ալ կը խրատեմ. Աթէ տան մը մէջ հինգ կամ աւելի ևս որբեր պատսպարուած ըլլան անխնամ, ու մէկը 'ի խղճէ դրդեալ երթայ, այց առնէ ու խնամէ, արդեօք այն որբերը չե՞ն մխիթարվեր, հապա եթէ մէկը բանտարկուած ըլլայ ու իր հայրը այցելութեան երթայ իրեն, արդեօք չե՞ պարծիր. Մի և նոյն վեճակի մէջ ալ մեք եմք, ժողովը զմեզ խնամողն է իմ միջոցաւ. և մեք բանտարկեալ ենք, իսկ մեր այցելուն ժողովն է, որ իւր զաւակները խնամելու կամ ըստ փոփելու դիտաւորութեամբ մեզե կուգայ. Աս և բոլոր վարժապետները վարձկան ենք. եթէ չափազանց կաշխատինք՝ ասիկայ եռանդ մըն է որ Ազգին մանկտին կը սիրենք, բայց ժողովը բան մ'ալ չահնկալեր, աշխատութիւն վրան առեր է ձրի, իր գործերը կը ձգէ, ու դպրոցը իրեն զբաղմունք կրնէ. — Աթէ մէկը իմ սիրոյս համար անձնական շահէն կը զրկուի, ինչո՞ւ ես չի պիտի հետեւիմ անոր, երբ կը տեսնամ որ բարոյականութեան ճամբի մը առաջնորդըն է »:


Արեւելք իմ, զգացէք որ աշխատութիւնը ձեզե համար է. ո՛հ, ո՛րչափ վատութիւն է երախտամոլ գանուելը, ժողովոյն և բոլոր Վաստուաց աշխատութիւնը մեզի համար երախտիք մըն է, անոնք բարոյական կաթ կուտան մեզի, մեր պարտաւորութիւնն է ծծել առանց դանդաղութեան »:

Արթուեցէ՛ք զաւակներս, որ պարզերես ձեր հաշիւը տամ ժողովոյն, որ իրեն սրտին մը խիթարանք է »:

Յակոբ Գուրգէնեանը, ինչպէս որ ժամանակէ մը առաջ Մեղուի միջոցաւ խօսեր էինք՝ դաստիարակներուն մէջ եզական է, բայց կը ը-

սենք որ վեճակը ճնշուած՝ գործերու թղլաւուութիւն չունի. ասոր պատճառը թէպէտ պարզ է, բայց ժամանակէ մը ետքը եթէ նիւթոց առատութիւն լինի՝ կը բացատրենք. Ուրիշ խնդիր մ'ալ կայ. Չ միւսնիոյ ուսումնական խումբէն — դպրոցի հարցաքննութեան ատեն — շատ անգամ ոմանք վեճեր յարուցած են. աշակերտաց վեճակը ճնշելու դասատուի մը դէմ հակակրութիւն ունենալու համար, աշխատութեան արդիւնքը ուրացեր, ինչպէս դասատուն, անանկ ալ աշակերտները անմեղ տեղը խայտառակուեր և իրաւունք պահանջած ատեն նշաւակ հրատարակուեր են. կը յուսանք որ այս տարի նոր Ուսումնական ժողովը որուն եռանդը նորընտիր տեսուչը կը պատմէ առիթ չի տար վեճերու »:

Չարմանք է մեզ թէ Գուրգէնեանը ինչո՞ւ կը կենայ Վալիր որ ինչպէս կը պատմեն իւր վեճակը ճնշուած է, միթէ Պօլսոյ մէջ զինքն ընդունելու բազուկներ կը պակսէի՞ն և իւր արժանիքն յայտնի չէ՞ր ամենուն »:



ԵՐՈՒՍԱՂԻՄԱՅ ՄԻԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Մեր բարեկամներէն մէկուն հետեւեալ նամակը խրկուած է հոս օրագրի մը մէջ հրատարակելու համար.

Աղբայր իմ.

... Այս անգամ մենք հովուազուրկ եւ անզուրկ մնալով, սրտի ցաւ ու նեղութիւն մը ունեցանք, կոշտ, ամբարտաւան, լիւնային, ճիւղադական եւ միանգամայն սրտին մէջ դազանական բարկութիւն ունեցող ազէտ ու ուսման թշնամի եղող վարդապետի կերպարանք ունեցող անձէ մը, այս անձն է Էփրէմ, որը վարդապետն, որոյ բնաւորութեան վերայ լաւ վերահասու եղան համայն ուխտաւորք մանաւանդ վանեցիք՝ որոնց դէմ յայտնի նախատինքներ ընելէ չէր քաշուեր յիշեալ վարդապետն ըսելով թէ ան վանեցւոց ամենքն ալ զատկի հաւկիթի պէս ակրաներուս զարկած եմ »:

Ուխտաւորք տեղէն հեռանալէն վերջը միւս արան վարդապետք ըստ օսման ինչեքն ելան բընակելու. մենք եւս կրբ ամեն տարուան պէս ուղեցինք մեզ որոշեալ սենեակն երթալ եւ այս պատճառաւ երբ դացինք Սրապիոն վարդապետին մեր սենեակին բանալին ուզելու, խեղ մը

անվայել հայհոյութիւններ տեղացընելով մեր գլխուն՝ Պատրիարքական իշխանութեամբ վերստեղ մեզ առջեւէն . մենք ալ խոնարհ ակնածութեամբ առանց խօսք մը ընելու հեռանալով իւր քովէն , երբ մեկ քանի ժամէն դարձեալ դնացինք իրեն քով , աւելի կատարութեամբ մեզ վերստեղ . ասոր վերայ ( բաց ՚ի Աերսէս\* վարդապետէ , որ նորա կողմնակից է եւ բոլոր չարութիւնք նորա ձեռամբ կատարի եւ որն որ Տնօրէն ժողովի մէջ զանի միշտ պաշտպանեց ) բոլոր միաբանութիւնը իրախոյս տուին մեզ սենեակինս երթալու խնայընելով թէ բայ է . ասոր վրայ մենք ալ երբ սենեակինս դացինք եւ սկըսանք մաքրել , յանկարծ ներս մտաւ Սրապիոն վարդապետը դազանի պէս կատարած եւ փրփրոտած , եւ սկըսաւ բոլոր ուժովն մեզ ծեծել , մինչեւ որ բոլոր երեսս , քիթս , բերանս արիւնլուայ եղաւ . ասոր վրայ երբ մենք ալ Աերսէսեան ժողովին զիմեցինք , որ արդարութեամբ մեզ պաշտպանէ , կողմնակցութիւն եղաւ նորա բտուելով ինձ թէ « դուցէ ելլել պակաս բան մը բռած ես » :

Երբ տեսանք որ հարգութիւն չէր , որոշեցինք որ այս դէպքը զրի առնումը եւ Ալիկիս\*\* պատուական օրագրոյ միջոցաւ հրատարակեմք . ուստի կողաչեմք ՚ի սէրն եղբայրութեան այս նամակս հրատարակել տաս , վասն զի հոս անհնար է ինձ որ պաշտպանուիմ . ըստ որում հոս Աերսէսն - Աերսէսն իր արդարեան եւ ոչ որ մարդու տեղ կը գնեն , մինչեւ անգամ Յակոբ եպիսկոպոսը եւ Պարապետ եպիսկոպոսը անոնց առջեւ յարգ չունին :

.....  
Երուսաղեմ, 1864 Մայիս 4. \* \* \*

Ես միաբանութեան վերայ՝ վերջին քանի մը ամիսներուս մէջ մեր ընդունած արտուր ու յաւալի տեղեկութիւնները կը պարտաւորեն մեզ ձայն բարձրացընել նոցա դէմ :

Աղերական միաբանութեանց վերայ ուրիշ ներուն դաղափարը ինչ ալ լինի , մերը սա է թէ նոքա միշտ բեռ ու նախատինք են մեր ընկերա-

\* Սուրբ Աթոռի ամեն գատաստանական եւ դրամական գործքերը այս վարդապետի ձեռամբ կատարի :

\*\* Ալիկիսյի արգոյ անօրէնը չընդունելով այս ամիսին հրատարակումը , մեզ յանձնուեցաւ :

կանութեան վերայ առանց բացառութեան . ըստ որում բնութեան եւ դատողութեան ամեն օրէնքներով անհնար է հաւատալ որ խել մը ամուսնութենէ եւ աշխատութենէ հրաժարեալ անձինք միաբանութիւն կազմելով օգտակար լինին մարդկային ընկերութեանց իւրեանց ազօրէններովն ու շարահաններովն :

Թէ որ չամուսնացող եւ չաշխատող անհաս մը թշնամի է մարդկութեան բեռ ու նախատինք , չեմ գիտեր թէ այս կերպ մարդոց մէկ տեղ մը հաւաքուելով նոցա օգտակար լինու հնարաւորութիւնը ինչ սկզբունքով կարելի է բացատրել . Արուսաղիմայ միաբանութեան վերայ մինչեւ այսօր շատ բաներ դրուեցան շատ բողոքներ եղան , այլ սակայն նոցա խոյատաւակութեանց վարագոյրը դեռ դոց է . կուզէ՞ յիշեալ միաբանութիւնը որ այս վարագոյրն ալ բացուի ՚ի նախատինս կղերականութեան :

Չարմանք չէ արդարեւ որ այս անպիտան մարդոց խումը այսքան յանդուգն է , վասն զի ժողովուրդը դեռ միամիտ է . ուրեմն սոսկայ թող նա եւ ինքզինքը բարեկարգէ , եթէ ոչ՝ որ մը թէ որ ժողովուրդոց աչքը բացուի եւ խորագիտութիւն ստանան , այն ատեն ակոսուալի պիտի լինի իրենց վիճակը :



Պատրիարքարանի նախկին փոխանորդ արժանապատիւ Պետրոս վարդապետը իւր ճանապարհորդութենէն ետ դառնալով այժմ Պօլիս կը գտնուի . լսածնուս և առած տեղեկութիւններնուս նայելով յիշեալ վարդապետը իր առջնորդ կուզուի Արզնկայի Հայոց մեծազոյն մասին կողմանէ , որոնք այս նպատակաւ խընդրազրեր խրկած են ազգային Պատրիարքարանը :

Ըստ մեզ Պետրոս վարդապետը բանիբուն և գործունեայ անձ մը լինելով , Արզնկացիք սըլալած չեն իրենց ընտրութեան մէջ , և յուսով եմք որ ազգային Արծնական ժողովն ալ ըստ Սահմանադրութեան նոցա խնդրանաց համեմատ կը վարուի :



Ազատախօս խմբագիր .  
Բարեհաճեցէք հետեւեալը ձեր պատուական օրագրոյ մէջ հրատարակելու . որ փոքր տե-

սուբիւն արե՛ Սահմանադրութեան չորրորդ տարեգարձին տեղի ունեցած քանի մը անպատեհ գեղեցիկութիւն :

Սակաւ շնորհակալ կըլլամք մասնաժողովի մեծարգոյ անդամներուն , որոնք ազգասիրական ոգևով ամեն բան բարեկարգութեամբ ընելու համար չէին զտցած իրենց ջանքը , որպէս զի գոհ ընեն արգոյ հանդիսականները , ինչպէս որ խոստացիր էին :

Բայց այս բարեկարգութիւնը որ ամեն պարագաներու մէջ ակներեւ կը տեսնուէր՝ աւանդ որ մինչեւ ետքը չի տեսցի , քանզի ճաշը տըռուէին և պարահանդէսը լրմնալէն վերջը , մասնաժողովը (չգիտեմ ինչ մտքով) որոշեր է որ ճառախօսութիւնը իրեն բաժանորդաց յատկացեալ շրջապատին մէջ ըլլայ , որմէ դուրսի ժողովուրդը սաստիկ զայրանալով՝ խուռն բազմութեամբ շրջապատին դրանն առջեւ լեցուած կուգէր բռնի ներս մտնել , ինքն ալ ուկնդրութեան մասնակից ըլլալու համար . բայց այս միջոցին ներսէն մէկը , « պուրատը Գայսերի տէյիլ » պօռաց . ուրիշ մէկն ալ տեսչութեան ոստիկաններուն հրամայեց որ զարնեն , և ահա քեզի ողորմելի տեսարան մը , որ անշուշտ քիչ ծաղր չի պատճառեց օտարազգեաց , որոնց զըրեթէ ամեն տեսակները կը գանուէին նոյն օրը զբօսավայրին մէջ :

Մտեալ քիչ զխողովութեան արժանի չէ հանդիսականներուն առջեւէն տերութեան պաշտօնական լուսին և ասոյ ունեցող կարմիր դրօշակը երթալու տեղ՝ Ելիքէթի իս յրիէյի և այլ շողենաւներու ընկերութեանց յատկացեալ կանաչ շրջանակով դրօշակը քաշուիլը :

Սոյն անպատեհութեանց համար շարաթ իրիւրընէ Իւսիլուտար Արամեան ընկերութեան զբօսարանին մէջ հանդիսականներէն ու մանք մասնաժողովի անդամներուն մէկ քանիին առաջարկեցին , բայց անոնք առաջարկողներուն մէջէն մէկուն մասնաւոր ատելութիւն մը ունենալուն համար ոչ ուզեցին լսել և իրենց անգամակցացը հաղորդել , և ոչ ալ իրենց դրութիւնը փոխել :

Հանդիսականներէն մէկը :

Մասնաժողովին անօրինաճ եռանդազին կարգադրութիւնները արդարեւ գովելի են , բայց գովելի չէ 30 զուրուշ վճարել չի կրցողներուն (որ մեծ մաս մը կը կազմէր) ամեն կերպով

զրկանք կարգալը . մանաւանդ սեր և միութիւն քարոզուած ու երգուած հանդիսի մը մէջ ՚ի մեծ նախատինս աղքատիրական և եղբայրասիրական օրինաց և ազատասիրական ըսկըրանց :



Ի պատիւ Ռօտոսթօի Արբազան Առաջնորդին աս փոքրիկ տեղեկութիւնը կը հրատարակեմք . յուսալով որ քիչ օրէն նորին Արբազութեան վերայ աւելի խոշորիկ տեղեկութիւններ ալ ներկայացնելու պատիւն կուեննամք մեր ընթերցողաց . ըստ որում խիստ անհամ և անհաճոյ տեղեկութեաններ ընդունած եմք իւր վերայ :

Ռօտոսթօ . 19 Մայիս 1864

Առաջնորդը Չօրլու գնացած ժամանակ ըստ որում Չօրլուցիք իրենց հայրենի լեզուն ՚ի վաղուց անտի կորուսած ըլլալով ուրիշներէն աւելի հայկաբանութեան դասատուի մը պէտք ունին , Ազգասէր Արապետ աղա Տիշլեան այս խորհուրդը յղանալով՝ կը քարոզէ ժողովուրդը որ դրուածք մը ընեն Հայկաբանութեան դրօշակի մը պէտքերը հողարու համար , և իր անձնական քսակէն ալ ամեն ամիս հարիւրական զըռտալու համար ստորագրութիւն մը տալ կը խոստանայ . բայց Առաջնորդը կը համոզէ խեղճ ժողովուրդը որ ետ կենան ատանկ բաներէ . պատճառելով որ Մարդարացիներն ալ այդ բաղձանօք՝ նայեցէք ինչ վիճակներու մէջ ինկան :

\*\*\*

Աեցէ՛ Աղերական յետադիմութիւն :



### ՊՁՏԻ ՀԱՆԴԵՍ ՄԸ

Երբ Սահմանադրութիւն բառը ! հառաչանօք կը հնչուի , երբ ասոր յարութեան օրը կը մերձենայ , վերջապէս երբ Սահմանադրականները թեւ թեւի տուած կ'իջնան ասպարէզ , սրտերու մէջ կը տպաւորուի յիշատակ մը՝ որուն շարժառիթը ընդ հանուր ազգի մը փրկութիւն է :

Այս յիշատակը իրենց սրտին մէջ տպաւորողներէն են Օմիւռնիոյ նախագահը , Թաղական խորհուրդը , Ասուսմական Օգնական ժողովը , որոնց ճակատագիր եղած է պէտք եղածը մատակարարել Հայի մը փրկութեանը . յետին ճղամբք կ'աշխատին Ազգի մը յառաջդիմութեանը , իրենց զգայմունքները կուզեն որ ներգործուի ամեն անհատի վրայ :

Տարեդարձը մերձ էր, Օդեսական ժողովը աշխատեցաւ իր վրայ առնուել բոլոր մատակարարութիւնը, բայց քանի մը խոչնդոտներ ազնիւ զգացմունքներու արգելք եղան. միթէ Օ. միւռնիսն կամ իւր քաղաքականացեալ հասարակութիւնը պիտի զրկուէր Սահմանադրութեան դրօշակէն, ո՛չ դո՛նէ պղտիկ սենեկի մը մէջ պիտի արձագանք տային. իրենց զգացածը պիտի հաղորդէին բազմութեան, իրենց եռանդը պիտի կենդանանար յաչս ամենեցուն. վերջապէս զկնի աւարտման Սուրբ Պատարապի, դպրաց խումբը առաջնորդութեամբ Ճամարարի և բուրբ Ակեղեցականաց, Հայրենեաց երգերով դիմեցին Մուշնորգարան, ուր բազմութիւնը խնդազին և զուարթաբեմ, ունկնդիր եղան աշխոյժ երգասացութեան. Քանի մը երգերէ ետքը Յ. Պուրգենեան երիտասարդը չը հանդուրժելով տառապանաց—որ մինչև Սահմանադրութիւն Հայ ազգը կրեր էր— կայնեցաւ հանդիսականաց առջև, յանպատրաստից ատենախօսութեամբ մը բացատրեց Սահմանադրութեան օգուտը, պատմեց արդի երիտասարդութեան արդիւնաւէր աշխատութիւնները և իւր զոհուածները զօրելով հանդիսականաց փափուկ ձիրքերուն հետ, « կենդանացուցէ՛ք ազգը ըսելով արտասուեց »:

Այնուհետև փոխանորդական Մուշնորգ Պերապատիւ Յակոբոս Չիլնիկիւրեան վարդապետը երկայնակեցութիւն մաղթելով Օդոստափառ Սայսեր, հանդէսը լնցուց:

Ահա այսչափ եղաւ Օ. միւռնիոյ տարեդարձի հանդէսը:

ԵՐԵՒԱԿ

Ինական բան է որ ամբարշտութիւնը վերջապէս կը յաղթուի:

Աօի այնպիսի պարզ ճշմարտութիւն մըն էր մեզ համար որ սրտի կատարեալ խաղաղութեամբ կապասէինք Արեւակի խմբագրին յաղթուիլն ու դժնիլն տեսնել:

Ամեն կատաղի էակ քանի որ երիտասարդ է և ուժեղ, չի խոնարհիր. այլ միշտ ուրիշներուն փոստ հասցնելու կաշխատի. բայց երբ օրերն անցնելով ծերութիւնը կը հասնի, այն առանձին կը բացուի անօրինիկ աչուրները և այն առանձին կիմանայ իւր կորուստը. և կը պարտաւորի վատաբար ինքզինքը արդարացնելու ելել և նը

ւաստ աղաչանաց զեջանիլ. այլ ափսոս որ ալ ժամանակը անցած է, ոչ ոք կարող է հաւատալ նորա խօսքերուն:

Ի՞նչ մեծ տարբերութիւն կայ հանրօգուտ ճշմարտասէր, և հանրափնաս ու խարդախ մարդու մը վերջին օրերուն մէջ. առաջինը արժանի կը լինի ամենուն սիրոյն, յարգանացը և պաշտպանութեանը, իսկ ետքինը ենթակայ կը լինի զըլուանաց ու անարգանաց:

Ահաւասիկ այս վերջինին կարգէն է Արեւակի ծեր խմբագիրը որ իւր տառապեալ կացութեամբը ելած է հասարակութեան դուրսն ու կարեկցութիւնը իւր վերայ շարժելու, կատարելապէս ու ժաթափ և յուսահատած. այո՛նոյն իսկ Ազգային Արօնական ժողովէն յոյսը կորած է խեղճը որոյ ինքն երեք աղերսագիր մատուցանելէն յետոյ և ոչ իսկ պատասխան մը ընդունած է:

Ի՞նչ զարմանալի իրողութիւն. քառասուն տարի շարունակ կրօնասիրութիւն քարոզողի մը այսպիսի անարգանաց ենթակայանալը. աշխարհիս պատմութեան մէջ արձանագրուելու արժանի:

Արեւակի ՉԱՅՆ թիւն է որ ստիպած է մեզ այս խօսքերն ընել, վասն զի յիշեալ թերթով—ինչպէս որ դիտեն հարկաւ զայն կարգացողները—թշուառ խմբագիրը բողոք մը կը ներկայացընէ Հայ հասարակութեան որպէս զի Աստուծոյ համար իրեն դատը լսեն. « երեք բողոքազիր ներկայացուցած եմ կրօն նա Արօնական ժողովն որ իմ վրայ եղած ամբաստանութիւնները քննեն և ճշմարտութիւնը երեւան հանեն, և եկեղեցւոյս դեմ բան մը թէ որ գրած եմ ջրջունեն » ասկից վերջը կիմացնէ թէ ըրած բողոքներուն պատասխանը առած չէ, որոնց օրինակներն ալ հրատարակած է:

Չամուրձեանին խելքին չի տուիւնք մենք այս ըրածները և գրածները, վասն զի իրեն պապականութեան քարոզիչ մը լինելուն վրայ տարակոյս մնացած չէ որ քննուի, լուծուի և որոշուի. իւր բոլոր աշխատութիւնները պապականութիւն կը հօտին, և թէեւ իւր գրութիւնները ճիշդութեամբ շարադրուած են, սակայն քիչ մը դատողութիւն ունեցողները յանուն Աստուծոյ կրնան երդնուլ անգամ, թէ ինքն իւր գրութիւններովն մեծ օժանդակութիւն տուած է պապականութեան ի մեզ տարածուելուն:

Ազգային Աջակցութիւնը թէ որ կուզէ, թող Մասնաժողով մը կազմէ և հրաւիրէ մեզ մեր ըսածներն հաստատելու :

Պ. Չամուրձեան՝ Արօնական ժողովն զքեզ չի կրնար արդարացնել, որն որ թէ որ քու թըշնամիդ լինէր և աղեկութիւնդ չուզէր խնդրագրերուդ համեմատ քու գրութիւններդ քննելու կելլէր :

Արօնական ժողովն տուած երեք խնդրագրէն աւելի զարմանալի է Չամուրձեանին ըրած բողոքն առ համայն Ազգն Հայոց, վասն զի Հայ հասարակութիւնը զինքը ուրիշ բան չի ծանչնար բայց միայն ճիգուիթ մը, պապականութեան մոռնետիկ մը, մէկ խօսքով Ազգին գլխուն փորձանք եղողներուն պարագուիքը, բաց ՚ի ասկից ինքն ի՛նչ երեսով անոնց կաղերսէ ուրոնք իրեն խել մը հարցումներ ըջին և իրմէ պատասխան մը չստացան : Ինքն որ նոցա հարցումները և առաջարկութիւնները բանի մը տեղ չի դրաւ, ի՛նչպէս կը յուսայ որ նոքա ալ իրեն ըրած աղերսանքը բանի մը տեղ դնեն, մանաւանդ որ ըրած աղերսանքն ճիգուիթաբար գըրուած է և նոյն իսկ իւր աղերսանքն ըրած թերթովն Պապական եկեղեցիին մէկ կրօնաւորին քաջասրտութիւնը կը պատմէ :

Հայ ժողովուրդը էջ չէ Պ. Չամուրձեան և ոչ ալ տղայ որ խեղճ ընելով, քու ծերութիւնդ նորա ներկայանցընելով, տառապեալ եմ ըսելով, զանի կարեկցութեան շարժելու կելլես ճիգուիթաբար : փոխանակ վեհանաճաբար յանցանքներդ ծանչնալու, նորա ցանկալի Սահմանադրութեան դէմ ըրած թշնամութիւններուդ համար ներումն խնդրելու և նորա նուիրական եկեղեցւոյ, լուսաւորչականութեան քաջ ջատագով մը կանգնելու և ասանկով անցեալը մոռցընել տալու և հարկ եղած սէրը, յարգն և պաշտպանութիւնն անկից խնդրելու : Ի վերջոյ Պ. Չամուրձեանը խորհելով թէ իր խօսքերը կրնան ապարդիւն ելլել եւ ըրած աղերսանքն լռելի չըլինի, կրտէ : « Բայց թէ որ իմ այս դատս արդար հատուցմամբ չի տեսնուի, Աստուծոյ անհեղ ատենին կը յանձնեմ » : Ըլլալէքն ալ աս է Չամուրձեան. վասն զի ես հոն պիտի գտնուիմ քեզի հետ դատուելու, թէ որ ես ետեւեդ չի հասած գեհեանին դատապարտուած չըլինիս :

ԵՐԱԺՇՏՈՒԹԻՒՆ

Այ՛ արդեօք էակ մը բոլոր տիեզերքին մէջ որ երաժշտութեան քաղցրութիւնը չզգայ եւ կամ նորա վերայ տեղեկութիւն չունենայ, ես չեմ կրնար հաւատալ թէ կայ, այլ ընդհակառակը կը հաւատամ թէ՛ նոյն իսկ Ազգեան պատճառը սիրահար է ներդաշնակութեան : Ընթերցող ո՛վ որ կուզես եղիւր, ինչ պարագայից տակ որ կուզես գտնուէ, ինչ տարիքի ալ որ կուզես հասած եղիւր, խնդրեմ մի առաւօտ ծախէ՛ քու քունդ, ելիւր արշալուսոյ առաջին շառաւիղաց հետ եւ նկատէ թէ բնութիւնը ինչպէս կարթընայ : ասա այն ատեն ինձ կամ իմ տկար ձայնիս կարօտ չը պիտի լինիս համոզուելու թէ տիեզերական ամենաքաղցր հաճութեանց ամենազխտաւորներէն մին ալ երաժշտութիւնն է :

Արօնական ամեն դրութիւնը եւս կը հաստատեն թէ Աստուած սիրահար է երաժշտութեան, եւ այս պատճառաւ նոցա ամենուն ալ տաճարներուն դռները երաժշտութեամբ կը բացուին եւ կը գոցուին :

Մտադիր չեմք այս անգամ երկարօրէն խօսիլ այսպիսի փափուկ եւ նազելի խնդրոյ մը վերայ : ուստի բաւական թող լինի մեզ ըսել թէ որ եւ իցէ ժողովուրդ, ազգ կամ ընկերութիւն եթէ կը փափաքի զուարթ սիրտ, արթուն ոգի եւ բաղդին հարուածներուն դէմ դնելու կարողութիւն եւ արիութիւն ունենալ, թող երաժշտութեան դիմէ, թող երգէ ինչպէս իւր մխիթարութիւնները՝ այնպէս եւ վիշտերը : ամենէն կոշտ մայրերն անգամ իւրեանց կորուսած զաւակներուն վերայ եղանակներով կողբան : Արդ՝ մեր ազգն ալ, հոգ չէ թէ շատ վիշտեր ունի եւ սրտմաշուքներ, թող մի անգամ սիրահար լինի երգերու : որպէս զի արիութիւն ստանայ եւ դէմ դնել կարենայ իւր ցաւերուն :

Մեր կողմանէ այսչափ խօսելով ուրախ եմք ծանուցանելու որ ազգերնուս մէջ երաժշտութեան սէրն ու արհեստը սկըսած է տարածուիլ քանի մը վառվռուն երիտասարդներուն միջոցաւ, որոնց յարգը ծանաչել եւ հարկ եղած քաջալերութիւնը տալ նուիրական պարտաւորութիւն մըն է ամեն Հայու :

Այս երիտասարդներէն մէկն ալ Թաշձեան Պ. Արիւողոսն է, որ նոր եռանդով մը ձեռք զարկած է երաժշտութեան արհեստը իւր ազգին մէջ տարածել եւ այս պատճառաւ ամեն

ամիս մէջմէկ նոր տեսարաններ ալ հրատարակելու ելած է, որոնց առաջին թիւն արդէն կը ծախուի ամեն գրավաճառաց քով միայն 3 դուրուշ գինով:

Այս ձեռնարկութեան վերայ աւելի լաւ տեղեկութիւն տալու համար ահաւասիկ իրեն ըրած յայտարարութիւնը մեր ընթերցողաց կը ներկայացընենք, հաստատ հաւատարմով որ ազգայինք իրենց ձեռքէն եկածն չը պիտի խնայեն յիշեալ ազգասէր երիտասարդին:

Ազգային նոր երգերուն համար ըլլալիք դաստուութեան տեղերն և դասախօսներն հետեւեալ անձինքն են:

Իւսկիւտար Աէնի մահալէ Ազգային ձեմարան, որուն դասախօսն է մեծայարգ երաժիշտ Միսոն աղա Մինեճեան և Ռեթեոս աղա Փափաղեան:

Իւսկիւտար Աէլամիէ Թաղին դասախօսն է երաժիշտ Գարբիէլ աղա Խանձեան:

Պարատ Ժողովրդասէր ընկերութեան զբօսարանը, որուն դասախօսն է երաժշտութեան դասատու Ալեքսան աղա Գրիգորեան:

Լչիւս Ս. Եղեայի Թաղը դպրոց ընկերութեան սենեակը, որուն դասախօսն է Թազուոր աղա Գէորգեան:

Խսազիւզ Ալ արդանանց ընկերութեան զբօսարանը:

Գուճաքու Բնթերցասիրաց ընկերութեան սենեակը: Այս երկու տեղերն ալ ինքս պիտի երթամ դաս տալու:

Դասատուութեան ժամերը դասախօսք պիտի որոշեն: Տեսարանները վերոյիշեալ տեղերը և բոլոր գրավաճառաց քով և մուզքեաճի Վարապետ աղայի սենեակը կը ծախուին, զին 3 դրշ:

Յատկապէս վերոյիշեալ դասատուներէն մեծ շնորհակալութիւն ունիմք, որոնք յանձն առին ազգասիրաբար դասախօսութիւն ընելու:

Ն. Ս. ԹԱՇՃԵԱՆ

Խաբաղիր:

Ինչպէս անցեալ մէկ քանի տարիները՝ նոյնպէս ալ այս տարի Ազգային Սահմանադրութեան չորրորդ տարեդարձի հանդէսը Ազգայնոց շնորհակալութիւնները ընդունելու չափ փառաւորապէս կատարուելը ամենուն յայտնի է:

Բայց նոյն հանդիսին մէջ տեղի տուած փոքրիկ անտեղութեան մը պատճառաւ ծագած վե-

ճաբանութեան մը համար լրագիրներէն և հասարակութենէն ոմանք այլ և այլ կերպերով խօսեցան և հրատարակեցին ալ նէ՛ այս մասին մենք անոնց հրատարակութեանց իրաւացի կամ անիրաւ ըլլալուն ահանջ չենք դնել, և Մասնաժողովի Մեծարգոյ անդամոց կողմէն տրուելիք պատասխանին սպասելով՝ մենք ալ մեր կողմէն պետք եղածը խօսելու ստիպուած ըլլայինս ձեր ազգօգուտ օրագրոյն միջոցաւ յիշեալ Մասնաժողովի Մեծարգոյ անդամոց խնայելիք կը խնդրուի:

\* \* \*

Բ Ա Ն Ա Դ Ա Տ Ա Կ Ա Ն

Արշալոյս արարատեան քիւ. 728.

“Ուր որ թշնամանք և հայհոյութիւն կը տեսնենք, ան տեղ փաստ և ճշմարտութիւն փընտրուելու չէ”:

Մեծ ճշմարտութիւն մը որ իրեն շատ լաւ կը հարմարի, ըստ որում քանի որ ինքն իւր հաւատարմութեան համար “չ” “ո” “չ” է՛ կը յարձակին” կըսէ և զանոնք “գատապարտեալ և զղուանք պատճառող” կանուանէ, ըսելէ որ իր քովը ինչպէս փաստ անանկ ալ ճշմարտութիւն չի կայ:

“Արշալոյսը անպատուութիւն կը համարի իրեն այնպիսի դարչահոտ տեղուանք ինչնէ”:

— Պապիկները խնդացնելու համար ասիկց անդին խօսք չը լինիր, վասն զի ինչպէս հնարաւոր է որ Արշալոյսը դարչահոտ տեղերու վերայ գաղափար ունենայ թէ որ ինքն նոյն տեղերուն մէջ գտնուած չըլինի. քիթը տարիքին չափ երկայն է նէ անոր խօսք չունիմ:

Իչ ծերուկս, թէ որ կընդունիս իմ բարեկամութիւնս քեզի քիչ մը քիթախտ խրկեմ որ քիթիդ հոտն չառնուս: Եկուր բարեկամ լինիմք Պարոն-Վ ուկաս, թէ չէ ձեռքէս ազատելիք չունիս. մի՛ ուրախանար որ Օ միւռնիայէն հեռացայ, վասն զի իմ “չ” մինչեւ հոս ալ կը հասնի:

Ինչ որ Խմբագրութեան և տնօրինութեան կը վերաբերի պէտք է ուղղել առ Ա. Հայկունի, Պոլիս Մեծ նոր խան վերի յարկը քիւ. 2: Օրագիրս կը հրատարակուի ամեն ամսոյ 1 ին 10 ին և 20 ին: Գին տարեկան 70 դրոբուշ. վեցամսեայ 40: Բարսերբալիք օրագրաց ճամբուն ծախքը առնողին վրայ: Գառառներու մէջ ունեցած գործակալներն են, Հայեպ Յ. Ս. Քիւրթաթեան: — Պարտիզակ և բոլոր Նիկոմիդիայի սահմանը Թորոս աղայ Միւնասեան: — Իզմիր Ծաղիկ Հանդիսի գրասենեակը: — Կարին Պ. Պետրոս Մ. Օմեցի, վերատեսուէր Արշարունի ընթերցարանին:

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Բ. Յ. ՔԻՒՐԹԵԱՆ  
ԿՈՍՏԱՆԳՆՈՒՊՈԼԻՍ, ՅԻՆՅԱՆՆԵԼԿԱՐ